

ԾԱԶԻԿ

ՃԱԲԱԹԱԹԵՐԹ

17^{րդ} ՏԱՐԻ.—ԹԻԻ 20. (564)

15 ՄԱՅԻՍ 1904

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒԹԻՒՆԸ

ԶԱՊԵԼ ԵՍԱՑԵԱՆ



ԵՐԿԱՅ դարուս մէջ զիրար խաչածեւոյ շատ մը իմաստասիրական վարդապետութիւններէն, ամէնէն որոշ եւ ամէնէն ցայտուն կերպով մէջտեղ կուգայ միակ եղբայրացութիւն մը որ ձեւով մը քամանակակից յարատեւ զարգացման ոգիին յատկանշականն է. այն է անհատականութիւնը. այդ անհատական ուժին իմաստասիրութեան վրայ հիմնուած է Իսպանի հոյակապ շարքը թատրոններուն, Մէքսիկոյի խոնարհներու Գանձը սքանչելի գործին ոգին ինչպէս Նիչէի բոլոր փիլիսոփայութիւնը, Արուեստներէն, զրականութեանն եւ իմաստասիրութեանն զատ, քաղաքակիրթ աշխարհի ներկայ ձգտումը ղէպի բացարձակ անհատականութիւնն է եւ արդէն անով կը վերանորոգուին բարքերը եւ ընկերական շատ մը սովորութիւնները:

Բոլոր այս բաներուն մղուեցայ խորհելու (n'en déplaise à certaines personnes) կարգաւով վերջին շարքներէն մէկուն «Մաղիկ»ի մէջ հրատարակուած խմբագրականը (Քաղաքին մէջ, Մ. Շամտանճեան) որ մասնաւոր շահեկանութիւն մը ունի մեզի՛ կ. Պոլսոյ մէջ բնակողներուս համար, մասնաւոր անհատականութեան տեսակէտներով: Մասնաւոր թաղերու մէջ խճողուելու ձգտումը յաճախ առանց օրինաւոր պատճառի իրարու հետեւելու եւ անհատականութեան բացարձակ բացակայութեան նշան մըն է որուն երեւոյթներուն եւ հետեւանքներուն վրայ ծանրացած էր միայն Շամտանճեան էֆէնտիս Այլ սակայն ըստ իս արդէն գոյութիւն ունեցող ներկայ պայմաններուն հետեւանքները մասնաւոր կարեւորութիւն մը ունին միայն եւ արդէն բազմամարդ տեղեր զիմելու դիտաւորութեան մէջ իսկ է ցեղի մը վատթարացման առաջին նշանը նոյն իսկ եթէ դիտաւորութիւնը չգործադրուի նիւթական անկարողութեամբ:

Այսօր շատ քիչ բացառութեամբ՝ կ. Պոլսոյ սքանչելի շրջակայ թաղերու բնակիչներէն Հայերը մասնաւորաբար աչք չունին իրենց համեմատաբար ընդարձակ տուններուն, իրենց բնակարանին կից պարտէզներուն, գեղեցիկ տեսարաններուն եւն. ասոնց ամենուն ընծայած կենսական առաւելութիւններէն մէկը ի նկատի չպիտի առնէին եթէ ընտրութիւն մը ընելու վիճակի մէջ ըլլային. անտարակոյս առանց վայրկեան մը վարանելու պիտի նախընտրէին բազմամարդ կեդրոն մը փոխադրուիլ եւ հոն համեմատաբար իրենց գիւղի հանգստաւէտ կեանքին՝ չարաչար նեղուիլ օրի պակասէ եւ վատաւող պայմաններէ (որոնք յատուկ են ամէն խճողուած միջավայրներու) մնասուիլ:

Եթէ իրերու այս վիճակին բուն իսկ գլխաւոր շարժառիթը փնտռենք, առանց շատ վարանելու պիտի տեսնենք թէ անհատական ուժի պակասն է գլխաւորաբար մեր համայնքին մէջ. առանձին մեայէ վախճալ, շատ մը մարդերու (նոյն իսկ անձանոթ) չըրջանակի մը մէջ ըլլալ, ազդակալից զուարճութիւններու զրացի, առանց յաճախ կարողատուութեամբ զուարճութեանց մասնակից ըլլալու, ինչ փոյթ. որ մը ծանօթներէս, մէկը այս առթիւ կ'ըսէր.— Խոչ կ'ըլլայ, նոյն իսկ եթէ մէկը չճանամ. դոնէ Բերայի մէջ շատ մը մարդիկ կը տեսնեմ որ կ'երթան, կուգան, կը զուարճանան, մինչդեռ հոս (իր բնակած արուարձանին ակնարկել կ'ուզէր) ձանձրոյթէ մարդ կը մեռնի:

Այս ձև խորհրդածութիւնը շատ յատկանշական է որովհետեւ յատուկ է արուարձաններէն հեռացող շատ մը ընտանիքներու մտածելու կերպին:

Արդարեւ եթէ կեդրոն թաղ մը մնալը, գործերու դիւրութեան համար ըլլար եւ կամ եթէ բազմաթիւ յարաբերութիւններու հետեւանքով՝ որով հազորակցութիւններու արագութիւնը անհրաժեշտ կը դառնայ, եթէ մէկ խօսքով կեդրոն տեղ մը բնակիրը ընկերական կեանք մը ունենալու շարժառիթով որոշուած ըլլար, տեսակետով մը արդարացի կ'ըլլար անշուշտ. բայց բանն այն է որ միջակ կարողութիւն ունեցող եւ երբեմն նոյն իսկ նիւթական անձկութեանց մէջ շարչարուող մարդիկ ալ կեդրոն տեղեր երթալ կ'ուզեն եւ այս իրենց եւ ընտանիքին հանգիստին եւ առողջութեան գնովը պարզապէս բերանարաց ուրիշներուն զուարճանալը դիտելու համար:

Այլ սակայն նիւթականապէս անկախ եղող դասակարգին համար ալ, նոյն իսկ ինկատի առնելով ընկերական կեանք մը վարելու օրինաւոր փափաքը, արուարձաններէն հեռանալը անհատական ուժի պակաս կը նշանակէ հաւասարապէս:

Բազմամարդ քաղաքներու մէջ յարատեւ բնակողները, բարձրագոյն դասակարգերը (մտաւորական եւլն. տեսակէտով) չեն. անոնք բնդհանրապէս կը քաշուին շրջակայ արուարձանները, առանձին բնակարաններու մէջ եւ կամ քաղաքին մէջ կ'ընտրեն ամենէն լոյն եւ ոչ բազմամարդ թաղերը:

Շատ հեռուները չերթալու համար կը բաւէ յիշել Պոլիս եկող Եւրոպացիներուն մէջ Անգղիացիները որ հոս գտնուող օտարազգիներուն մէջ ամենէն աւելի պահած են իրենց ցեղային յատկութիւնները եւ հետեւաբար ամենէն աւելի անհատական ուժ ունին. այդ նոյն Անգղիացիները մեծ մասամբ կը հաստատուին հեռաւոր արուարձաններու մէջ, բարձրադիր եւ գեղեցիկ տեղեր, ինչպէս Հիսար, Գանտիլլի, Սկիւտար եւլն: Ապահով, կեդրոնէն հեռու բնակելով մինակ մնալու չեն վախճար, որովհետեւ առանձնութենէ սարսափելիը ամենէն գլխաւոր նշանն է տկարացման. ուժով եւ կեղտական յատկութիւններով օժտուած անհատները ինքզինքնուն կը բաւեն, ուրիշներու ներկայութեան գաղափարը — մանաւանդ իրենց համար օտարներէ կազմուող բազմութեան մը ներկայութիւնը, — բնաւ բարոյական օժանդակութիւն մը չէ քանի որ անոր պէտք չունին:

Չարմանալի եւ տարօրինակ բան է արդէն երբ մարդ բնակութեան տեղ մը ընտրելու պահուն շատ մը լաւ ապրելու յարակից եղող պայմանները մտքէն չանցնէ, միայն խորհելու համար թէ իր բնակած տեղը ուրիշները դիւրաւ պիտի կրնան գալ, թէ իր թաղին հրապոյրը բաւական ուժով պիտի ըլլայ որպէս զի շատեր փափաքը ունենան դալ զինքը տեսնելու:

Ասիկա նկարագրի տկարութիւն կը նշանակէ եւ անվստահութիւն ինքզինքին վերայ, անհատական ուժ ունեցող մէկը բնաւ պիտի չխորհէր թէ ուրիշներուն օրքան դիւրին է իրեն յաճախելը, այլ պիտի մտածէր միայն իր անհատին եւ իր ընտանիքին ապրելու պայմանները դիւրացնող եւ կեանքը հաճելի եւ գեղեցիկ ընծայող տեղ մը ընտրել բնակութեան եւ այս պայմանները կարծեմ թէ կեդրոն թաղերը դիմելով չէ որ պիտի ձեռք անցնէր:



Կ Ե Ա Ն Զ Ն Ե Ն Պ Ա Յ Բ Ա Ր Ը

(Երգ դպրոցականաց համար)

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Կեանքն է պայքար, յաղթելն է դժուար,
 Խոչք եւ խուժք են անթիւ, անհամար.
 Վատին ու ծոյլին բախտն է շատ տըխուր,
 Յաջողութիւնը արւոյն տըրիտուր:
 Դափնին գործողին մըրցանակն արժան,
 Անգործին նըսե՛ կը լինի դաժան.
 Մինչ մենք դանդաղինք, այլք մեզ կը գըլեն,
 Ու մեզ հեռուէն ծաղըր կ'արձակեն:

* * *

Լուրջ է կեանքը, շատ պարտքեր ունի,
 Բարւոյն սիրող, կամք պէտք է արի.
 Հեշտութեան ուղին կորստեան տանի,
 Ով որ կը ճգնի՝ ա՛ն վայելքն ունի.
 Ով կը կատարէ իր պարտքն անդադար,
 Անորն է հաճոյք, խըղճի մը արդար.
 Գործել հարկ է միշտ բարին ու իրաւ,
 Որ բաժին առնունք գոհութիւնն անբաւ:

* * *

Աշխատելու կեանքն է ասպարէզ,
 Թող թոյլ գըրգանք չը փորձեն ըզմեզ.
 Լոյս ճըշմարտութիւն բարիքն է մըտքին,
 Մէր բարեգորով ոյժն է սըրտիկին.
 Գիտութեանց ծըծենք հիւթը կենսատու,
 Մեր սիրտն յար տենջա՛յ ազնիւ բաներու:
 Սուրբ գաղափարին վըսեմ սիրահար,
 Մեր հողին ջանայ արփաթեւել յար:

* * *

Արագ թեւով կ'անցնին մեր օրեր,
 Գարուն հասակ սահի զերդ ըստուեր.
 Հասուն տիք շուտով յալիս խոնարհին,
 Վերջալոյսն ահա կը հասնի կեանքին:—
 Ի՛նչ պիտի մընայ անցքին մեր նըշան,
 Թէ ոչ յիշատակ գործոց բարութեան.
 Վաղանցիկ կեանքին մեր անանց վըկայ
 Գեղեցիկ մեր գործ արձան թող կենայ:





Երգ դպրոցականաց համար

(Վ. Ա. Լ. Ս. Ե. Գ.)

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Երգենք, եղբարք, երգն անուշ է,
 Ձանձրոյթ, լըքում նա կը բուժէ.
 Կը թեթեւնայ վաստակ
 Երբ շրթանց վրայ կը թեւածէ
 Երգը սիրուն, երգն անուշակ:

Երկինքէն իջէր երգերու հրեշտակ,
 Երկնային հեշտից տալ անգին ճաշակ.
 Թըմրած հոգւոյն շնորհէ թեւեր հրեղէն
 Ու զիւթական հրմայք բղխեն քընարէն
 Որք լուսեղէն երազոց մէջ մեզ կ'օրրեն:

Թող չարերուն հոգին
 Մընայ անձայն, լրտին.
 Թո՛ղ երգէ եռանդուն

Սիրտը պատանւոյն՝ բարութեամբ լեցուն:
 Գարուն, ցընձուն երգ մ'է համակ.
 Մեր ալ թող հնչէ երգոյն աղաղակ:
 Մենք ալ գարնան թռչուններ ենք,
 Գեղգեղաձայն եւ մե՛ք երգենք:

Ինչ որ գործէ, հրճուի, ողբայ,
 Իր երգն ունի ան աներկբայ,
 Երգ մը որ լայ կամ թէ խընդայ:
 Մեղուն կ'երգէ, երբ ծաղկանց հիւթ քաղէ,
 Մըչակն ալ արտին մէջ իր երգը մըրմընջէ:
 Խօսուջանքը չէ՞ տըրտում երգն առուակին,
 Երբ շըրջի ծաղկանց տալ համբոյր յետին,
 Ու ծառոց գիրկ զեփիւռք երգով մը կ'օրորին:

Երգով վըսեմ քերթողներուն
 Հոգին ի մեզ խայտայ թրթռուն.
 Երգին թեւոց վրայ մեր սիրտ կը բարձրանայ,
 Դէպ յ'իտէալն ի գերակայ.
 Գեղեցկին յոյզ հոգւոյն ցունց տայ:
 Մոռնանք երգով յայտախարհը՝ ըստոր, տըխուր,
 Բարձր ոլորտի մէջ կը շնչենք, վեհ ու մաքճւր:

Ի վե՛ր, ի վե՛ր, նուագին թեւոց վըրայ ի վե՛ր,
 Լոյս եթերաց մէջ պարզելու վեհ թըռիչներ:
 Երաժշտութի՛ւն,
 Վասէ՛ մեր սիրտ, ոգեւորէ՛ մեզ դաշնակացդ ի բարախին:
 Մեր խինդն ու տըրտմութիւն
 Վեհանա՛ն քեզմով, առնուն սըրբութի՛ւն:

ՖՐԱՆՍԱՑԻՈՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՅԱՐԿԸ

ԷՄԻԼ ՖԱԿԷ

Ծաղիկի մէջ ընտանեկան յարկի մասին գրուած յօդուածի մը տոթիւ կը կարծենք թէ շահեկան կ'ըլլայ մեր ընթերցողներուն ներկայացնել Ֆրանսացիներուն foyerն, քաղելով էմիլ Ֆակէի այս նիւթին վրայ գրած մէկ յօդուածէն: Լոն պիտի տեսնենք որ մեր մէջ այն ընտանիքները որ արժանապատուութեան խնդիր կը համարին ֆրանսական եւ կամ առ հասարակ եւրոպական սովորութիւններու հետեւիլը եւ յաւակնութիւնը ունին ըմբռնած ըլլալ եւրոպական քաղաքակրթութիւնը իր ամէնէն կարեւոր բարքերուն մէջ, ինչպէս բոլորովին կը տարբերին նոյն իսկ իրենց ընտանեկան կաղմութեան մէջ իրենց հետեւիլ ուզած ցեղերէն եւ որչափ քիչ կամ սխալ հասկցած են անոնց էական յատկութիւններէն որոնց վրայ արդէն հիմնուած են ամէն բան:



ՉԱԿԱՆ բան մը ֆրանսական foyerն. այնչափ սեղմուած, ինք իր վըրայ ամփոփուած ծածկուած է որ անոնք որ կ'ուրանան իր գոյութիւնը, իրաւունք ունին որովհետեւ բոլորովին կ'անգիտանան զայն: Շատ ձիշգ է որ օտար մը կրնայ մեր երկրէն անցնիլ եւ ամէն բանի տեղեկանալ բաց ի ներքին մարդէն, ընտանիքի մարդէն: Անտարակոյտ հիւրասէր, լաւ ընդունող ենք, բայց մեր երկիրը, մեր փողոցները եւ պուրվարները, մեր միւզէները եւ գրադարանները, մեր դպրոցներն են որ կո բանանք օտարի մը, բայց ընտանիքը բնաւ, եւ կամ շատ հազուադիւր բացառութեամբ: Մենք կը զարմանանք որ օտարները կ'ուրանան զայն, բայց բնական է, ապահովաբար բնաւ չեն տեսած ֆրանսական ընտանիքը:

Մենք նախանձօտ ենք մեր ընտանիքին մասին. Ֆրանսացի մը ամէն աստիճանէ բարեկամներ եւ ծանօթներ կրնայ ունենալ. ծանօթներ կան որ անտանելի են իրեն, ծանօթներ որ զիջըր անտարբեր կը թողուն եւ բարեկամներ զօրս կը սիրէ. չորրորդ դասակարգ մըն ալ կայ, բարեկամները որ այնքան կը յարգէ որքան կը սիրէ. մինակ այս չափազանց հազուադիւր վերջիններուն է որ ընտանիքին զոնները կը բացուին. մեզի համար ասիկա բարեկամութեան մասնաւոր երանգ մը կը ներկայացնէ որուն համար բաւ մը պէտք էր. ընտանիքին բարեկամը. անիկա կէս-ազգական մըն է: Այն ծայրայեղ գոթուարահածութիւնը որով կ'ընտրէք ընտանիքի բարեկամը, այն չափազանց հպարտութիւնը որով այդ տիտղոսը կ'ստանաք, այն չեմ գիտեր ինչ տեսակ գորովագին եւ լուրջ երախտապարտութիւնը զոր կը զգաք այդ տիտղոսը ձեզ տուոս:

դին, կ'ապացուցանեն արդէն թէ ընտանիքը մեզի համար ո՛րքան լուրջ եւ գրեթէ սուրբ բան մըն է :

Ճշմարտութիւնը այն է որ ընտանիքը պարզապէս մեր կրօնքն է. իրեն համար կը տածենք բոլոր այն զգացումները որոնք ամէն ժամանակներու մէջ կ'ապուած են նուիրական բաներուն: Զայն կը պաշտենք եւ անով հպարտ ենք եւ քիչ մըն ալ կ'ամբընանք ատոր համար ունեցած զգացումներնու համար. բացատրեմ. անիկա մեր հպարտութիւնն է. բոլոր կրօնական բաները այս կրկին նկարագրիր կ'ունենան. կը զգանք որ անոնք մեր ուժերն են եւ կը զգանք որ միայն այդ բաներուն համար տեսակ մը տկարութիւն ունինք որուն համար կը կարմրինք. ընտանիքի հայր մը ամուրիի մը դիմաց կէս մը միամիտ եւ պզտիկ հպարտութիւն մը ունի զոր կը զգացնէ եւ պզտիկ վախ մը ծիծաղելի երեւալու որ հաւասարապէս կը նշմարուի. երիտասարդ քահանան սովորական մարդոց քով երբեմն կը ճանչնայ այս կրկին զգացումը. նոյնն է Փրանսացի ընտանիքի հայրը օտարին դիմաց: Անիկա *foyer*ին սէրը արտայայտիչ ձեւով մը չէ որ կը զգայ, այլ աւելի գաղտնապահ ձեւով մը. ալելուեա շերտեր անոր համար ոչ ալ զայն վէպի մէջ կամ երգի մէջ կը գնէ. շատ փոյթ չընեն որ ուրիշները անոր գոյու-թիւնը գիտնան. ահաւասիկ իր յատկանիշը:

Ասիկա կը նշանակէ որ խնդիրը իւրօրինակ զգացումի մը վրայ է. լաւ կամ գէշ՝ խորունկ զգացումները անոնք են որոնցմով կ'ապրինք եւ զորս կը ծածկենք, որովհետեւ մարդ երկու բան մեծ խնամքով կը ծածկէ, իր վէրքը եւ իր գանձը, իր լաւագոյն եւ յոռեգոյն բաները գէշը՝ զգուշելի չդառնալու, լաւը՝ ծիծաղելի չըլլալու համար:

Եւ այս խորունկ, խիստ եւ նախանձառ զգացումին վրայ է որ հիմնուած է Պրանսացիին ընտանիքը: Ատոր համար է որ օտարները զայն չեն հասկնար եւ չեն ճանչնար. անիկա միայն մատչելի կը դառնայ երբ աւրուիլ սկսած է. այն ատեն զայն ճանչնալ դիւրին բան մըն է. փողոցէն աւելի դիւրաւ կը տեսնուի սենեակի մը ներքնակողմը երբ տունը քանդուելու վրայ է: Սովորական վիճակին մէջ մեր ընտանիքը պահուած եւ պաշտպանուած է այնպիսի ձեւով մը որ իր գոյութիւնը անձանօթ կը մնայ:

«Ձենք տեսած զայն կ'ըսեն,—որովհետեւ ճեղքուածք չկայ»:

Օտարները միայն մեր պակասութիւնները կը ճանչնան. բայց մեր թերութիւններէն իսկ որ մեզի յատկանշական են պէտք էր ճանչնային ընտանիքին մարդը. պահել, պահպանել, մոլորելու թոյլ չիտալ չհեռացնել, միացած պահել ընտանիքին անդամները, նոյն իսկ մեր մոլութիւններուն հիմը կը կազմեն. երիտասարդ ազգական թոյլ տալ որ մինակը դուրս ելլա՛յ, Պրանսայի մէջ ահագին խնդիր մըն է, ինչպէ՛ս կը վախնանք որ առանց մեզի ապրելու կը վարժուի, երիտասարդի մը մուտքը արտօնել ընտանիքի մը մէջ ուր երիտասարդ ազգիկ մը կայ, բան մըն է որուն վրայ վեց ամիս կը խորհրդակցին, ինչպէ՛ս կը վախնանք որ ամուսնանալով հեռանան մեզմէ մինչ միւս կողմէ վերջապէս կը հաշտուինք այդ գաղափարին, յետոյ ընտանիքին երիտասարդ տղան պէտք է որ ընկերութեանց մէջ մտնայ, իր շահերը կը պահանջեն որ կանուխէն հեռանայ ընտանիքին պաշտպանութենէն, դաստիարակուի եւ կեանքի վարժուի. շատ լաւ գիտենք այս բաները բայց . . . ընտանիքը, նախանձառ *foyer*ն կ'ըսէ. «Պիտի երթայ, օտար տարրերու դրոշմը պիտի կրէ, այլ եւս չպիտի ըլլայ այն ինչ որ ես չիմեցի, այլ եւս ինքը չպիտի մնայ, այսինքն ես, այսինքն մենք»:

Ասիկա ետախրութիւն է պիտի ըսեն, ինչ փոյթ. եթէ ընտանիքին սէրը ետախրական նկարագիր մը ունի, ըսել է ուժով է:

Թէ մեր գրականութիւնը բոլորովին տարբեր գաղափար մը տուած է մեր վրայ ամբողջ աշխարհիս, ասիկա կը բացատրուի վերը ըսածներէս. այս խորութեամբ զգա-

ցումները գրական ինչքեր չեն. ամենէն ճշմարիտ սէրերը երգուած չեն. ճշմարիտ ընտանիքները գիրքի մէջ անցած չեն. ընտանեկան գաղտնի խնդիրներով կազմուած գրականութիւն մը մեզի անհամ չերեւար այլ անփափուկ. կը ներենք որ մարդ մը իր սիրուհիին վրայ ոտանաւոր գրէ բայց չենք հասկնար որ իր կնոջ համար յանգեր շինէ ոչ ալ իր տղոցը անուաները գրատունները տանի :

Այս փափկութեան նեղութիւնն է որ կը կրենք որովհետեւ ինչ որ չափազանց յարգանքի համար չենք յայտնեի կը կարծեն թէ այդ բանին զգացումը չունինք : Աւելի գէշ իրենց համար, եւ ոչ թէ մեզի համար. որովհետեւ եթէ մեր փափկութիւնները չեն հասկըցուած, մեզի բան մը չըլլար ընդհակառակը սիրուն հաճոյք մը կը հայթայթէ որ վերջապէս շատ օրինաւոր է :

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

ՀՐԱՆՏ ԱՆՈՒՐՁ



ՅՍ օրերս գրագէտին պատասխանատուութեան խնդիրը հրապարակ նետուեցաւ : Ծանօթ գրող մը վարդի ու մոլեխինդի նմանութիւնով մը պարզեց իր կարծիքը : Ուրիշ հանրածանօթ հրապարակազիր մըն ալ փութաց խմբագրականով մը պատասխանել անոր : Այս վերջինը, տկար կողմին վրայ խուժելու, կողմակի շարժումներ ընելու եւ փաստելու իր արտակարգ կարողութիւնովը, իր գրութիւնը վերածած էր առաջնակարգ պաշտպանողականի մը որ սակայն չի բաւեր դատ մը հիմնովին շահելու համար :

Յայտնի է որ վարդի ու մոլեխինդի նմանութիւնը գրական հաճելի ձեւ մը ունէր, իրայ իր փաստ զօրաւոր չէր, եւ ճիշդ ատոր համար էր որ պատասխանագիրն ալ վերջին ծայր ծանրացած էր անոր վրայ : Հիմա մէկդի ձգենք այն խնդիրը թէ գրագէտը տնկուած վարդին պէտք է նմանցնել թէ դայն մշակող պարտիզպանին, անցնինք վերոյիշեալ խմբագրականին եւ երկու խօսքով մեր գիտողութիւնները ընենք կարգ մը առարկութիւններու մասին :

Նախ կ'ըսէ թէ «Մենք, Հայերս քիչ գրականութիւն կ'ընենք եւ շատ կը խօսինք Գրականութեան վրայ » Ատիկա ես շատ քնական կը գտնամ : Մեր համայնքին մէջ ուր գրականութիւնը դեռ նոր կազմակերպուելու վրայ է, վերջնական կերպով, տարակոյս չի կայ որ անոր կազմութեանը սատարող տարրերու մասին, ամէն ձեռնհաս իր կարծիքը պէտք է յայտնէ : Գրականութիւն մը երբ իր զենիթին կը հասնի, անոր վրայ չեն խօսիք ալ, կը վայելեն : Տուն մը շինած ատեննիս անգամ անանկ չենք ընենք : Հանրային հաստատութեան մը հիմը դրած ատեննիս ինչպէս կրլլայ : Խորհորդներ կ'ուզուին ու կը տրուին : Յատակազիծներ կը պատրաստուին, քննադատութիւններ կը լսուին, ծրագիրներ կը փոխուին, պահանջումներ կ'ըլլան, հաշիւներ կը շինուին, խորհրդակցութիւններ տեղի կ'ունենան եւ այլն : Ինչո՞ւ գրականութեան համար այդպէս պիտի չըլլար : Գրականութիւն մը toute d'une pièce, աշխարհ չի գար : Ծեծուելով, ձեծուելով կը հասունանայ : Արդէն մենք այդ մասին բացատրութիւն մը չենք բնաւ, եւ մտաւորական զարգացումի մէջ, մեզի պէս ետ մնացած բոլոր հասարակութիւններուն մէջ աս ասանկ է :

Իսկ գրագէտին պատասխանատուութեան պարագային գալով, խնդիրը պէտք է պարզել: Գրութիւն մը ըստ իս, պէտք է կամ գեղեցիկ, կամ օգտակար ըլլայ, անկէ դուրս չիք փրկութիւն: Յատկանական երկուութիւնն է աս որուն մէջ, գերադասութեան իրաւունք ու խտիր չեմ դնիր ես ընաւ: Երբ գրուածք մը թէ՛ օգտակար է, թէ՛ գեղեցիկ, ըսելիք չի կայ: Եթէ մի միայն օգտակար է, *passé encore*. զրագէտին պատասխանատուութիւնը, եթէ գոյութիւն ունենայ իսկ, վտանգի տակ չէ: Բայց երբ մի միայն գեղեցիկ է գրուածք մը: Ըսողներ կան որ գեղեցիկը ինքնին օգտակարութեան գաղափարը ունի իր մէջ, ինչու որ գեղեցիկ որ եւ է բան, ճաշակներու ազնուացումին կը ծագայէ յաւէտ Օրինակ՝ հին յունական մերկ արձանները որոնք գեղեցկութեան ու արուեստի հրաշալիքներ են: Ատոր փոխարէն ինչ կ'առարկեն. սա թէ, ալ յարաբերական օգուտին փոխարէն, երբեմն զուտ գեղեցիկները կրնան մասնակի վնաս ալ պատճառել. օրինակ՝ անփորձ տղաքներ, որոնք կը զրգուտին ու գէշ բաներու կը մղուին մերկ արձաններու, սրունքի պատկերներու կամ կուրծքի նկարագրութիւններու առջեւ:

Թողուք որ ալ զկարգի տղաքը. հերմիսապէս փակ հագուած կիներու տեսքէն ալ կը գողուին, մի միայն աչքերուն ու մազերուն հրապուրէն գինովցած ալ կը մղուին վնասակար արարքներու, բայց ո՞վ բնաւ որ անշափահաս մանչերը ու աղջիկները պէտք է ամէն կարգի թանգարաններ պտտցնել, կամ ինչ տրամաբանութիւն է ան, որով արուեստագէտ մը պարտաւոր կ'ըլլայ. իր շքեղ յղացումն հրաժարելու, մի միայն քանի մը տղաքներու համար: Այդ տղաքը չի՞ պիտի մեծնան վաղը, չափահաս, փորձառու, նկարագրի տէր չի՞ պիտի ըլլան երբէք: Այդպէս, վերայիչեալ խրմբագրականը տեղ մը կ'ըսէր. «Պէտք է գիտնալ որ գրութիւն մը պիտի կարգան մեծը ու պղտիկը, մայրը ու աղջիկը, եւ այլն»: Ո՛չ, մայր մը ու աղջիկ մը միեւնոյն բաները պէտք չէ կարգան, ինչպէս որ նախակրթարանի աշակերտ մը ու բժշկական ուսանող մը միեւնոյն հարկին տակ չեն, մերկ ու անտաւոր բաներ ուսումնասիրելու մասին: Արդէն երբ խնդիրը զխագիր Գրականութեան վրայ է, իր ամէնէն շայնիմաստ առումով, կը զարմանամ որ պզտիկ աղջիկներու խօսքը կ'ըլլայ: Գրականութիւնը «Բուրաստան Մանկանց» մը, կամ պարզեւարաչիութեան հանդէս մը չէ վերջապէս:

Թէ գեղեցիկ գրուածք մը իր ազուրուութենէն անջատ կերպով կրնայ եղեր վնաս առաջ բերել տարբեր պարագաներու տակ, ատիկա ընաւ պատասխանատուութեան տակ չի ձգեր գրագէտը: Կրակն ալ, ինքնին շատ օգտակար բան մըն է, բայց կրակին գիւտը ընողը կամ վառարանը վառողը չի մեղադրուիր կամ պատասխանատու չի հա. մարուի, երբ պզտիկ տղայ մը, չի գիտնալով անոր վնասակար հանգամանքը, կուգայ ձեռքերը թաթխել, կամ մէջը կը պռկի անգիտակից, ինչպէս շատ անգամ կը պատահի: Ատոր համար կրակը չեն մտեր կամ անիծեր, տղուն վրայ կը հսկեն: Նմանապէս, պարտէզի մը մէջ, աւազան մը աւելի իր տեսքին համար գոյութեան իրաւունք կը չահի քան թէ իր օգտակարութեանը համար: Տղաքը կրնան սակայն իյնալ անոր մէջ եւ խղճուիլ, ինչպէս զեռ վերջերս պատահեցաւ, բայց տտոր համար աւազանը չեն չորցնիր, այլ երկաթով կը շրջափակեն: Ամէն բանին վնասը կամ օգուտը, գործածելու կերպէն կախում ունի:

Ըստ իս, գրագէտի պատասխանատուութիւն մը չիկայ չէ, կայ, բայց վերի երկուքէն բոլորովին տարբեր պարագաներու մէջ: Գրող մը պատասխանատու է իր գրածին, երբ գրամով սուտ գովեստներ կը կարգայ մէկուն վրայ, երբ շահու համար կարծիք կը փոխէ, կնդիք կը ծախէ, երբ իր պարսաւը կը վերապահէ անձնական նկատումներով, երբ հակառակութեան ոգիով միայն գրիչ կը շարժէ, ու չի կատարեր, երբ իր քննադատած ու ծաղրած բանը ինք կ'ընէ, երբ ժողովուրդին կը քննի շողի-

քոտ շողոքորթութիւններով, երբ շանթած կ'ընէ, երբ կը խեղաթիւրէ, եւայն, եւայն: Այս դասակարգը պատասխանատուութեան գաղափարին տարբեր ակնոցով կը նայի:

Անոնցմէ դուրս կայ նաեւ տափակ գրողը, որուն արտադրութիւնները ոչ գեղեցիկ են, ոչ օգտակարութիւն մը ունին: Ան ալ պատասխանատու է անշուշտ, ինչու որ տափակութիւնը, տափակութիւն միայն կրնայ ձնիլ ու յաւերժացնել, ինչպէս ըսած է մեծ խորհող մը, եւ ադ ինքնին քիչ կարելոր մըս մը չէ մտաւորական շարժումի մը մէջ, Բայց զժբաղդաբար, տափակ միտքերն ալ պատասխանատուութեան գիտակցութիւնը չեն ունենար, գրեթէ միշտ:

ՃԷՅՄՍ ՏԱՐՄԷՍԴԵԴԵՌ

ԱՆԱԴՕԼ ՅՐԱՆՍ

Տոհոր Ն. Տաղաւարեան «Ծաղիկ»ի 19րդ թիւին մէջ Մ. Էմիլ Տիւզոյի վրայ խօսելու առթիւ յիշած էր ձեռն Տարմեայեղեղ արեւելագէսը, որուն այրիին հետ ամուսնացած էր հանգուցեայ Ֆրանսացի գիտնականը: Յետագայ յորումը գոր կը քաղենք Անաղոյ Ֆրանսի La Vie Littéraire գործէն, յիշեալ այժմեալքեամբ կուզայ գաղափար մը տալ ձ. Տարմեայեղեղի վրայ, քիչեք գրուած է 1894ին՝ այսինքն ակնաւոր արեւելագէսին մահուան քուակսնէն շատ առաջ: (ձեռն Տարմեայեղեղ ծնած է Ֆրանսայի մէջ, 1849ին. իր գլխաւոր գործերն են Lettres sur l'Inde, La Légende divine, եւն.):

Լ. Բ.



Տեն մը, այն տարիքին ուր Սոփոկլէսի բանաստեղծութիւնները մարդ կը յափտակէր հին գիրք ծախողներու խանութէն, եւ Գոլէժ ար Ֆրանս կ'երթայի, այն նեղ, խորտուրտ, աղտոտ ու հին Սէն Փագ փողոցէն, ուր մարդ կ'արհամարհէ կեղծ փարթամութիւնները, այն վտանգութեամբ թէ միակ նախանձելի հարստութիւնները մտաւորականներն են: Եթէ այսօր համարձակութիւնը ունեցայ զձեզ անափնորդելու Սէն Փագ փողոցէն, տանելու համար այն հնորեայ շէնքը զօր Ֆրանսուա Ա. հիմնեց, պատճառն այն է որ ձեզի կուզեմ մտիկ ընել տալ Գոլէժ ար Ֆրանսի ամէնէն երիտասարդ եւ յարգուած ուսուցչապետներէն մին, ձէյմա Տարմէս-պէղէղը, Իրանեան լեզուներու դասախօսը:

Տարմէսպէղէղն անուր երկիցս սիրելի է գիտութեան առաքեալներուն: Ձէյմի եղբայրը՝ Արսէն, թէպէտ երիտասարդ մեծաւ, բայց Ֆրանսերէնի վրայ կարելոր աշխատութիւններ հրատարակեց. անիկա կը գերազանցէր իր մէթոտով ու զգութեամբ եւ կազմակերպելու կարողութեամբ: Բառերու կեանքն վրայ հրատարակած գիրքը անափնակարգ արամաբանական գործ մըն է . . . : Տակաւին կը լսեմ անոր ձայնը, յստակ՝ իր մտածումներուն պէս, հաւասարակշիռ, քաղցր եւ թափանցանց:

Իր պզտիկ եղբայրը, ձէյմա Տարմէսպէղէղն, որուն համար մօր մը գորովը կը տաձէր, հաւասարապէս մեծ յոյսեր կը ներշնչէր իր տարբեր լատիւթիւններով: Աւելի ինքնաբուխ եւ աւելի գործօն, ձէյմա մանաւանդ հրայում կը պատճառէր իր յանդրգնութեամբն ու տեսակէտներու զանազանութեամբը:

Ընդհանուր ծանօթութիւններով զեզուն էր իր միտքը եւ այն ատենէն գուշակեցին թէ իր աշխատասիրութեամբն պիտի յաջողի գիտութեան եւ բանաստեղծութեան կարեւորագոյն մէկ մասը լստիել: Անիկա իր եղբորը ո՛չ պարզութիւնը եւ ո՛չ ալ մըտաւորական խոհմտութիւնը ունէր: Իր հատկեանք, կարծ, պատկերալից խօսքերը բոլորովին տարբեր հանճարի մը յատկութիւնը կ'ընէին: Անոր տենդոտ նայուածքը բանաստեղծի կը մտնէ եւ իրացնէ անիկա քերթող է այնքան, որքան գիտուն է: Պիտի ուզէր նկատել ձեզի այն արեւելեան սեռ աչքերը՝ իր սովորն եւ ուշադրութիւն չբարբոց չէ քին վրաս՝ որ նկարագրի ճայրայեղ փափուութեան հետքերը կը կրէ: Երբ ազգասիր զոյց տու թէ ո՛րքան ախն ու կիրք կար անոր արտաքին ճկուն երեսնային տակ: Բոլոր ասոնք կարելի է զանել սակայն իր զրքերուն մէջ, իր մեծապայծառ ոճին մէջ՝ կամ իր յափշտակող զաղափարներուն եւ նուժկու երեւակայութեան մէջ:

Ճէյմս Տարմէսդէղէս հրեայ է: Անիկա կը կրէ հրէական պատկերը եւ հոգին, այդ յամառ ու համբերատար ոգին: Հրեայ է՝ իր այն տեսակ մը հաւատարմութեամբ որ հաւատքն է դարձեալ: Ապահովարար ինքը սղատագրուած մըն է ու եւ է զրական գաւանանքէ: Գլխաւորաբար պարսպած է զիցարանութեամբ, եւ ջանադիր եղած է ճանչնալու միանգամայն լեզուներու եւ կրօնքներու կազմութեան եղանակը: Գիտէ թէ ինչպէս կազմաւորուած են Իսրայէլի հաւատալիքները, Բայց տեսակէտով մը տակաւին պահած է իր հաւատքը Հրեաներուն Ս. Գիրքին վրայ: Բոլոր կրօնական վարդապետութիւններէ վեր, անիկա յարած մնացած է Ս. Գրոց ոգիին: Բայ աստի, մըտածելու ինքնատիպ եղանակով մը, Քրիստոնէութեան աւէնէն գեղեցիկ կողմերը կը մտցնէ՝ Հրէականութեան մէջ եւ եկեղեցին վերստին տանելով սինակոկին մէջ, մայրն ու աղջիկը կը հաշտեցնէ զաղափարային հողի մը վրայ: Բայց նորէն, ըստ Ճէյմս Տարմէսդէղէսի, ազգիկն է որ կը ճանչնայ իր յանցանքները եւ կը խոստովանի իր սխալումները: Ճէյմս կը կարծէ թէ Քրիստոնէութիւնը իր մէջ շատ բան առած է Հրէութենէն, այս մասին հետեւեալ տողերը գրած է իր մէկ կարեւոր գործին մէջ.

Քրիստոնէութեան մէջ ամէն ինչ որ ուղղակի գծով Հրէութենէն կուգայ, կ'ապրի ու պիտի ապրի: Մեծ կրօնքները իրենց ազդեցութիւնը կը շարունակեն պահել, նոյն իսկ իրենց խորաններուն եւ քահանաներուն անհետացումէն լետոյ: Անէացած հելլէնականութիւնը այսօր աւելի հաւատացեալներ ունի, քան թէ Սոկրատի եւ Անաքսակորասի օրերուն: Հոմերոսի չաստուածները կը մեռնէին, երբ Ֆիտիաս զանոնք մարմարի կը վերածէր, մինչդեռ այսօր, անոնք իսկապէս տնմահացած են Եւրոպայի մտաւորական ու զգացողական աշխարհներուն մէջ: Յիսուսի խաչը դիւրաւ ծածկուեցաւ փոշիներուն տակ, բայց քանի մը բռներ կան, այդ խաչին շուքին տակ ու Գալիլէոսի մէջ արտասանուած, որոնց արձագանքը յաւիտեան պիտի թրթռայ մարդկային խղճին մէջ: Եւ երբ, ցեղով ու գաւանանքով կորսուի եւ առանց աշխարհի վրայ տեսանելի հետք մը թողու աներեւութեան այն ժողովուրդը որ Ս. Գիրքը ստեղծեց, իր ազդեցութիւնը շատ աւելի խորունկ պիտի բլլայ այն սերունդներուն վրայ, որոնք թերեւս բանէ մը տեղեկութիւն չպիտի ունենան, այլ սակայն պիտի ապրին անոր ոգիով: Մարդկութիւնը, այնպէս ինչպէս կ'երեւակայեն լայնամտածները, կրօնայ իր շրթունքներուն ծայրովը ուրանալ Ս. Գիրքը եւ անոր գործը, բայց չէ կարող նորովի զայն իր սրտովը, առանց ինքն իր մէջէն խլելու ինչ որ ազնիւ է, այսինքն ինչ որ միաստուածութեան հաւատքը եւ արդարութեան յոյսը կը կազմէ. դարձեալ, մարդկութիւնը երբ սրտանց կ'օրանայ Ս. Գիրքը, զիցարանական շրջաններուն մէջ ինկած կ'ըլլայ եւ երեսուն դար տառջուան ոյժի զերազանցութեան վարդապետութիւնը ընդունած կ'ըլլայ:»

Արդարեւ, չաստուածներու վերջալուսային փայլին մէջ է որ Ճէյմս Տարմէտէդէն
կը հաշտեցնէ Մեծամեծ այն Հրեաներուն հետ որոնք դոյն խաչեցին: Անիկա իրա-
ւունք ունի երբ իր կրօնական յօն հայեացքներով կ'ըսէ. երբ այն ասեմը որ չաստ-
ուածները քուրմ չունին, այլ եւս չատ գիտաւ կ'ապրեն Այս ճշտորոշ թիւեր թան-
գարաններուն մէջ կը տեսնուի:

Ճէյմս Տարմէտէդէն անհնազանդած է Յիսուս իր հեռուային արձակ բանաստեղ-
ծութիւններու մասին *la Légende divine* կը կոչուեն Աստուծոյ զօրգ կուտայ մարդ
կաթին իր ճշն դոյն գոն չատուտ թիւները: *Légende divine* էջերու որոնք գոտ
որ ներդաշնակութիւն մը ունին եւ խորունկ մտածում մը, սա ձօնը կը կոեն. — *Ma-
riae Sacrum*. Աստուծոյ արձանագրութենէն կը ճանչնանք բանաստեղծին ու
գիտունին բնկերուհին: Մէրի Ռուպինսըն, այսօր տիպին Տարմէտէդէն, անգլիացի
քերթողուհի մըն է. հիամալի նրբութեան տէր: Իր շնորհալի ձեռքերը գիտեն քով
քովի բերել պերճաշուք եւ կենդանի պատկերները. որոնք կը չրջապատեն զմեզ եւ
այլ եւս չեն բաժնուիր մեզմէ:

Ու այս քերթողուհին պատմաբան մըն ալ է: Մէրի Ռուպինսըն ըսած է. «Յուշ-
կապարիկները ծովը կը սիրեն, եւ ես՝ անցեալու»
Ահա այս շնորհալի եւ ազնուական կնոջ քովիկը Ճէյմս Տարմէտէդէն կ'աշխատի,
իր դասախօսութիւնները կը պատրաստէ եւ կը հրատարակէ այն յիշատակները, զորս
Հնդկաստանէն բերած է հետը:

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՊԱՀԱՐՁԱՆ

Ա.—ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ (*)

Ցէ.—Մնողներու կամ ընտանեկան ժողովի հաւանութեան բացակայութենէն առաջ
եկած չեղեալութիւնը պահանջելու իրաւունքը կը պատկանի նաեւ այն ամուսինին որ
այդ հաւանութիւնը առնելու պարտաւոր էր: Ապահովաբար օրէնքը կը վախճայ որ
չըլլայ թէ այդ անչափահաս ամուսինը հրապարանքի մը դո՛ւ եղած ըլլայ: Միւս աս-
մուսինը այդ իրաւունքը չունի, օրէնքը այդ մասին բացորոշ է:

[Չեղեալութիւն պահանջելու իրաւունքը բացարձակապէս անձնական է եւ ընա-
ւին՝ փոխանցական, ինչպէս կ'երեւայ յօդ. 182 բնագիրէն: Ուստի կը հետեւի որ.

1. Անեղիք որները այդ իրաւունքը չեն կրնար գործադրել:
2. Չեղեալութիւն պահանջելու իրաւունքը ունեցող ծնողի մը կամ ամուսինի մը
ժառանգորդները, անոր մահէն ետքը չեն կրնար անոր տեղը անցնելով այդ իրա-
ւունքը ի դորձ դնել: Նոյն իսկ, ընդհանուր կարծիքին նախելով, չեն կարող շարու-
նակել չեղեալութեան համար, մեծնողին կողմէն սկսուած գործողութիւն մը:
3. Այդ իրաւունքը ունեցողին մեծնելէն ետքը, չեղեալութիւն խնդրելու իրաւունք
չունի ան՝ որ մեծնողին տեղը պիտի անցնելու եւ հաւատութիւն տալու իրաւունք պիտի
ունենար, եթէ ամուսնութիւնը այդ մահէն ետքը տեղի ունենար: Այսպէս, մօրը մեծ-
նելէն ետքը, չեղեալութիւն ուղեղու իրաւունք մեծ-մօր կամ մեծ-մօր չանցնիր]

85.—ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ.—Այն պարագային ուր օրէնքը յարգական գիր զրկել կը
պահանջէ եւ չէ զրկուած, ընաւ կարելի չէ ամուսնութեան չեղեալութիւն պահան-
ջել. անիկա արգելիչ խոչընդոտ միայն կրնայ ըլլալ, ուրիշ ոչինչ:

86.—Ամուսնութեան ջեղեալութեան պահանջումի ջնջում.—Մնողներու կամ ընտա-
նեկան ժողովի հաւանութեան բացակայութենէն առաջ եկած չեղեալութեան իրա-

(*) Շարունակութիւն քիւ 18 էն:

ունքը, ենթակայ է ջնջուելու, այսինքն կարգ չը պատճառներով երբեմն անընդունելի կը նկատուի: Յօդ. 183. «Ոչ ամուսինները, ոչ հաւանութիւնին գանց առնուած ծնողները իրաւունք ունին ջնջելու իրենց պահանջելու, ամէն անգամ որ, այդ միեւնոյն անձերը որոնց հաւանութիւնը անհրաժեշտ էր, բացայայտ կերպով կամ լռելեայն վաւերացուցած են ամուսնութիւնը, կամ երբ ամուսնութեան կնքումը իմացած օրերէն մինչեւ տարի մը, իրենց իրաւունքը չեն գործադրած: Նմանապէս, անջափահաս ամուսինն ալ չի կրնար իր այդ իրաւունքը գործադրել, երբ առանց իր այդ պահանջը ջնջելու տարի մը անցուցած է, այն օրէն ի վեր ուր ինք ամուսնական ջափահասութիւն ունեցած է »

Ըսել է, օրէնքը երկու տեսակ անընդունելութեան պարագայ կը նախատեսէ, հոս խնդիր եղող ջնջելութեան պահանջին դէմ. մէկը՝ ծնողներուն կամ ընտանեկան ժողովին հաստատութիւնը կամ վաւերացումը, միւսը՝ առանց հաւանութեան կարգուած ամուսինին հաստատութիւնը կամ վաւերացումը:

87.— ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱԳԱՅ, վաւերացում ծնողներու կամ ընդ. ժողովի որոնց հաւանութիւնը պետք էր եւ ջնջելու առնուած: Այս վաւերացումը ինքնին կ'ուղղէ այն թերութիւնը որով վարակուած էր ամուսնութիւնը: Օրէնքը զայն կը նկատէ իբր լրացուցիչ այն հաւանութեան որ առնուած ըլլալու էր արդէն առաջուց. կամ, աւելի շիտակը, յապաղած հաւանութիւն մըն է ան, նոյն ամուսնութեան համար: Ասոր համար է որ, այդ վաւերացումը կը ջնջէ ոչ միայն ազգականներուն պահանջած ջնջելութիւնը, այլ նաեւ անչափահաս ամուսինին պահանջումի իրաւունքն ալ եւ այդպէսով ամուսնութիւնը անթերի, անքննադատելի կը դառնայ:

Ամուսնութիւն մը վաւերացնելու իրաւունքը կը պատկանի անոր կամ անոնց՝ որոնց հաւանութիւնը անհրաժեշտ էր ու բաւական՝ անոր կնքումին պահուն: Ասիկա շատ պարզ է, քանի որ վաւերացումը ուշացած հաւանութիւն մըն է: Եւ յետոյ, զի տանք արդէն որ այդ իրաւունքը ունեցողին մեռնելէն ետքը, ինչպէս ջնջումի իրաւունքը, նոյնպէս ալ վաւերացումի իրաւունքը, անոր ժառանգորդներուն եւ կամ յաջորդին չանցնիր:

Մնողներուն կամ ընտանեկան ժողովին վաւերացումը կրնայ ըլլալ, բացայայտ կամ լռելեայն:

Բացայայտ է երբոր ապացուցուի որ, որ եւ է տեղ մը բերանացի կամ գրաւօր կերպով յայտնած է իր յապաղած հաւանութիւնը կամ վաւերացումը:

Լռելեայն է երբոր առանց բացորոշ կերպով յայտնելու իր կամքը, կը հրաժարի իր պահանջումի իրաւունքէն եւ հետեւապէս լռելեայն վաւերացուցած կ'ըլլայ: Իբր օրինակ, կարելի է յիշել նաեւ այն պարագան, ուր հայրը, որուն կը պատկանի ջնջումի իրաւունքը, կը հաւանի կնքահայր ըլլալ, առանց իր հաւանութեան կնքուած ամուսնութենէն ծնած զաւակին:

Յօդ. 183ր, կը ցոյցնէ նաեւ լռելեայն վաւերացումի մասնաւոր պարագայ մը որ առաջ կ'ուզոյ տարի մը լռութիւն պահելէն, կամ բողոք չի բառնալէն, ամէն անոնց՝ որոնց հաւանութիւնը անհրաժեշտ էր, եւ սկսեալ այն օրէն ուր անոնք իմացան այդ ամուսնութեան կնքուած ըլլալը: Օրէնսդրոյն այդ պարագային կ'ենթադրէ որ անոնք հրաժարած են իրենց իրաւունքէն եւ այս ենթադրութիւնը անկարելի է ջրել որ եւ է հակափաստով:

88.— ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԱԳԱՅ. վաւերացում այն ամուսինին որ օրինական հաւանութիւնը առնել գանց ըրած էր: Յօդ. 183ր կ'ըսէ. «Անչափահաս ամուսինը չէր կրնար ջնջումի իր իրաւունքը գործադրել, երբ առանց իր այդ պահանջը ջնջելու տարի մը անցուցած է, այն օրէն ի վեր ուր ինք ամուսնապէս չափահաս եղած է»: Ասիկա

լուելեայն վաւերացումի մասնաւոր պարագայ մըն է: Երբ ամուսին մը օրէնքին սահմանած այդ պայմանաժամը կ'անցընէ, առանց պահանջում մը ընելու, իր ամուսնութեան ջնջումի մասին, հրաժարած կը նկատուի իր այդ իրաւունքէն եւ հետեւաբար զայն վաւերացուցած: Նոյն իսկ երկու ամուսիններուն կենակցութիւնը անհրաժեշտ պայման չէ, քանի որ օրէնքը չի պահանջեր, ինչպէս ուրիշ պարագաներու մէջ: Բայց պայմանաժամը կ'ըսկսի այն թուականէն ուր ամուսինը, ամուսնական տեսակէտով չափահաս ու ինքնագլուխ կ'ըլլայ, այսինքն երբ քսանըմէկ տարու է կին մը, կամ քսանըհինգ՝ էրկամարդ մը: Ամուսինի մը վաւերացումը, իր իրաւունքը միայն կը չեղոքացնէ, եւ բնաւ չի կրնար ազդել պահանջումի իրաւունքին վրայ այն ազգականներուն՝ որոնց հաւանութիւնը պէտք էր եւ չէ առնուած: Օրէնքը հոս մէկին է:

[Եթէ յօդ. 183ի երկու մասերը իրարու հետ բաղդատենք, պիտի տեսնանք որ օրէնքը զանազանութիւն մը կը դնէ, հաւանութիւննին չառնուած ազգականներուն ու անչափահաս ամուսինին միջեւ: Առաջինները կատարուած ամուսնութիւնը կրնան վաւերացնել «բացայայտ կերպով կամ լուելեայն» երկրորդը՝ մի միայն լուելեայն կերպով: Ասկէ կը հետեւի որ, օրէնքը լուելեայն վաւերացումէն զատ ուրիշ պարագայ չընդունիր: Մասնաւորաբար ամուսիններու կենակցութիւնը բնաւ ազդեցութիւն չունի ատոր վրայ: Նոյնպէս կը հետեւի որ, ամուսինին չափահաս ըլլալէն ետքը յայտնած, բացարձակ կամքը անընդունելի է ամուսնութեան վաւերականութեան մասին: Այս կէտը վէճի տակ է, ինչու որ իրաւունքէ՝ դժուար է հաւատալ որ, լուելեայն վաւերացումը գերադաս ըլլայ, բացայայտ կերպով նշանակուած կամքի մը:

Ուրիշ պարագայ մըն ալ կայ ուր անընդունելի կ'ըլլայ, առանց հաւանութեան ամուսնացած անչափահաս մէկու մը, չեղեալութեան պահանջումը: Երբ, օրինակի համար, նենգութիւն ի գործ դրած է, համոզելու համար իր առնելիք ամուսինը թէ ինք չափահաս է եւ կեզծ ծննդեան վկայագիր ցոյց տուած է:]

Բ Ա Ց Ա Ր Ձ Ա Կ Չ Ե Ղ Ե Ա Լ Ո Ի Թ Ի Ի Ն Ն Ե Ր

89.—Թուումն մասանց:—Բացարձակ չեղեալութիւնները առաջ կուգան հետեւեալ հինգ պատճառներէն մէկէն: 1. Երկու ամուսիններուն միանգամայն, կամ անոնցմէ մէկուն միայն արբունքի հասած չըլլալը: 2. Կրկնամուսնութիւնը: 3. Ազգապղծութիւնը: 4. Ամուսնութեան զաղտագոյիութիւնը: 5. Քաղաքային պաշտօնեային անսձեռնասութիւնը:

90.—Ընդհանուր ցկարագիր բացարձակ չեղեալութիւններու: Բոլոր այս չեղեալութիւնները անձնական հանգամանքէ անջատ, հանրային բարեկարգութեան վրայ են հիմնուած: Սկզբունքով, շահ ունեցող ամէն մարդ, ինչպէս նաեւ ընդհանուր գատախազութիւնը կրնան պահանջող ըլլալ այդ կարգի չեղեալութիւնով վարակուած ամուսնութիւններու ջնջումին: Բոլոր այս կարգի չեղեալութիւնները, ենթակայ չեն ժամանակ անցնելով կամ պահանջումի իրաւատէր կողմին վաւերացնելովը, չեղոքանալու: Ահա ասոնք են զխաւոր նկարագիրները:

91. Յօդ 184 կը տրամադրէ:—«Յօդ. 144, 147, 161, 162, եւ 163ի տրամադրութիւններուն հակառակ կերպով որ եւ ե ամուսնութեան մը ջնջումը կրնան պահանջել, քե՛ նոյն ինքն ամուսինները, քե ամէն անոնք որոնք շահ մը ունին ատոր մէջ եւ քե ընդհանուր դատախազութիւնը:»

Յօդ. 191ն ալ կ'աւելցնէ. «հրապարակով կամ ձեռնմաս քաղաքային պաշտօնեային առջեւ չի կերպով որ եւ ե ամուսնութեան դէմ ջնջում պահանջելու իրաւունք ունին նոյն ինքն ամուսինները, հայրերը ու մայրերը, ծնողները եւ բոլոր անոնք որոնք անմիջական շահ ունին, ինչպէս նաեւ ընդհանուր դատախազը:»

Այս երկու յօդուածներուն պարունակութիւնը նախապէս ամբողջով եղանք բռնով որ, սկզբունքով, շահ ունեցող ամէն մարդ, եւ ընդհ. գատախազը կրնան պահանջ

Ղոզ ըլլալ ամուսնական բացարձակ շեղեալութիւններով վարակուած ամուսնութիւններու :

92.—Նախ առնենք ամէն այն անձերը՝ որոնք անմիջական շահ ունին: Այդ կարգի հիմնական շահերը կրնան ըլլալ բարոյական կամ դրամական:

Բարոյական շահեր: Վաղեմի ու հասարակաց օրէնքով, մի միայն բարոյական պատճառ մը հիմ չի կրնար ըլլալ դատական գործողութեան: Յօդ. 184 եւ 191ը, կը ջընջեն հոս այդ սկզբունքը: Բայց այն անձերը որոնք բարոյական շահու մը վրայ հիմնուելով ամուսնութեան մը ջնջումը կրնան պահանջել, շատ սահմանափակ թիւ մը ունին: Այդ անձերն են:

1. Ամուսինները իրենք իսկ. (յօդ. 184): Քանի որ օրէնքը խտրութիւն մը չէ դրած, ուրեմն կրնանք հետեւցնել որ շեղեալութեան պահանջումի իրաւունք ունի նոյն իսկ յանցաւոր ամուսինը, ինքն ալ, օրինակի համար կրկին ամուսնացող մը որուն առաջին ամուսնութիւնը չէ լուծուած եւ առաջին կինը ողջ է դեռ, կամ արբունքի չի հասած ամուսին մը, որ կարգուած է հակառակ յօդ. 144ի տրամադրութեան: Ասիկա հակասութիւն մըն է, ընդունուած այն կանոնով թէ ոչ ոք կրնայ իր իսկ գործած յանցանքին դէմ, պահանջումի իրաւունք մը ունենալ: Կ'երեւայ թէ օրէնսդիրը ատանկով ուղած է շատցնել ջնջում պահանջելու կարող անձերը, որպէս զի կարենայ աւելի ապահովարար վճիռ արձակել:

2. Կրկնամուսնութեան պարագային մէջ, այն ամուսինը՝ որուն ի վնաս կնքուած է նոր ամուսնութիւնը: «Այլ ամուսինը, որուն ի վնաս երկրորդ ամուսնութիւն մը կընքուած է կրնայ անոր ջնջումը պահանջել: (Յօդ. 188)

3. Երկու ամուսիններուն կամ անոնցմէ մէկուն ծնողները, ինչ աստիճանի ալ որ ըլլան, հայր, մեծ-հայր, մեծ-ձօր հայր եւ այլն: Ծնողներու այս իրաւունքը զուտ բարոյական է եւ կր հանգչի սիրոյ կամ պատիւի նկատումներու վրայ: Օրէնքը հոս, աստիճանի խտր չի դնէր, ինչպէս կը դնէ ամուսնութեան մը հաւանութեան կամ ընդգիծութեան առեւ: Ատկէց կարելի է հետեւցնել, հակառակ շատ տարածուած կարծիքի մը թէ, ամենքն ալ հաւասարապէս իրաւունք ունին ջնջում խնդրելուն:

4. Պէտք է աւելցնել, բնտանեկան ժողովը:

Վերոյիշեալ անձերուն թիւը սահմանափակ ըլլալով, կը տեսնանք որ երկու ամուսիններէն մէկուն ամուսնալուծումով արձակուած նախկին ամուսինը, չի կրնար բարոյական պատճառի մը վրայ հիմնուելով, նոր ամուսնութեան ջնջումը պահանջել:

(Շարունակելի)

ՊՈՏՐԻ ԼԱՔԱՆԹԻՆԸՐԻ

Գոհութեամբ կը ծանուցանենք թէ վսեմաշուք Արիկ էֆ. Ունձեան, արդէն այնքան ծանօթ թէ՛ երկրին եւ թէ՛ իր պատկանած համայնքին մատուցած ծառայութիւններովը, անդամ մը եւս արժանացած է Կայսերական Բարձր գնահատման եւ ստացած է Ա. կարգի Օսմանիէ Պատուանշան:

Սմբարբութիւնս կը փութայ այս առթիւ իր ամէնէն ցերմ շնորհաւորութիւնները յայտնել նորին Վսեմութեան Արիկ էֆ. Ունձեանի, Կայսերական այս թանկագին գնահատման առթիւ:

ՍՏԱՑՈՒԱԾ ԳԻՐԲԵՐ

ՔԱՐՈՂՆԵՐ. Ա. Հասոր, հեղինակութիւն Բարդէն Ծ Վ. Կիւլէսէրեանի: Տպագրութիւն Մատթէոսեան, գին 10 դրուշ:

ԿէՍ-ԲԺՇԿԱԿԱՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ. գրեց Տօքթ. Յովսէփ Տէր Ստեփանեան: Տպագրութիւն Մատթէոսեան, գին 5 դրուշ:

ԲԺՇԿԻ ԶՐՈՅՑՆԵՐ Ծաղիկ եւ իւր Պատուաստը. երրորդ ձրի յաւելուած Առողջապահիկ Թերթի գրեց բժիշկ Վահան Արծրունի. 15 կոպէկ:

ՌՈՒՍԵՒՃՍԲՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Կ Ա Ց Ո Ւ Յ Ի Ի Ն Ը

Պատերազմի դաշտէն տեղեկութեանց կարեւորագոյնը Բորթ Արթուրի պատնիշաւոր պաշարումն է: Ծարոնցիք այժմ կ'աշխատին, ինչպէս կը ծանուցուի Նիուէուանկէ, Քինչուէ մինչեւ Դալիէնուանի ծովածոցը, այսինքն ծովէ՛ր ծով երկարող ամրութեանց գիծ մը շինել: Քինչուէ մինչեւ Դալիէնուան երկարող գիծն հինգ քիլոմէրը լայն պարանոցով մը կը բաժնէ Քվանդունկ հրուանդանը Լիւսո-Դոնկ թերակղզիէն: Տեղւոյն ժայռոտ վիճակին պատճառաւ, մեծ մասամբ աւազի պարկերով եւ արագահարուած թնդանօթներով զինուած ամրութեանց գիծը կրնայ պաշտպանուիլ իր երկու թեւերուն մօտ գտնուող մարտանաւերէն: Ամրութեանց այդ գիծն յարձակողականէն աւելի պաշտպանողական ոյժ մը կը կազմէ, եւ հետեւապէս կրնայ արգիլել Բորթ Արթուրի համեմատաբար ոչ այնչափ զօրաւոր, այսինքն երկու զօրաբաժնէ բաղկացեալ պահակազօրքին դէպի դուրս յարձակումը: Քինչու-Դալիէնուան ճարտնական ամրութեանց նոր գիծին եւ Բորթ Արթուրի արտաքին հեռաւորագոյն պատնէշներու գիծին միջեւ 45—50 քիլոմէրը, այն է բաւական լայն միջոց մը կայ որով Բորթ Արթուրը կատարելապէս պաշարելու եւ զայն ուժեղացնելու համար դեռ շարքներու պէտք կայ:

Ֆէնկ-Ղօանկ-Չէնկի մէջն ու մօտը, այսինքն հարաւային Մանչուրիոյ մէջ, Հայլէօնկ եւ Քայրինկի վրայ ճարտնական բանակին կողմնակի յառաջացման ձախողանքէն ի վեր զգալի փոփոխութիւն մը չկայ: Զորավար Քուրօքիի հրամատարութեան տակ գտնուող ճարտնական Ա. բանակին զօրքերն ետ քաշուած են եւ, ինչպէս կը տեղեկագրեն Ռուս հետազօտիչները, երկու զօրաբաժին թողած են Ֆէնկ-Ղօանկ-Չէնկի մէջ եւ մէկ զօրաբաժին ալ կեցած է այդ տեղւոյն հիօստային արեւմտեան կողմը: Հայլէօնկի մէջ գտնուող ուսական անաջին թեւն աւելի յառաջանալով Սիուեկներ վերստին դրաւեց, մինչ ուսական յառաջընթաց զօրքերը մօտեցան մինչեւ Դաքուչան: Հետեւապէս, Ռուսերը նեղր դրած են Ծարոնցիներուն ձախ թեւն ու ձախ կողը, մինչդեռ ասոնք ալ դարձեալ Ֆէնկ-Ղօանկ-Չէնկէն յառաջացող կողմը իրենց աջ թեւը, կը սպասանան Ռուսաց ձախ կողին եւ Մուգտէնի: Այս շարժումները ուղեագիտական կարեւորութիւն չունին առ այժմ: Երկու կողմին զիստօր ուժերուն միջեւ վճռական ճակատամարտէ մը ետքն է որ այդ շարժումները էկ կամ միւս կողմին վտանգաւոր կրնան ըլլալ: Բայց թէ՛ Ռուսերն եւ թէ՛ Ծարոնցիները կը խուսափին ազգային ճակատամարտէ մը, զի առ այժմ տկար կ'զգան ինքզինքնին: Երկու կողմերն ալ սգնական ուժերու կը սպասեն, Ռուսերը՝ Միպերիական պահեստի բանակին, եւ Ծարոնցիներն ալ Գ. բանակին որ մէկ քանի որ առաջ մեկնեցաւ Ծարոնէ:

ԼՈՆՏՈՆ, 26.—Թօքիոյ թերթերը կը ծանուցանեն թէ Ծարոնցիք երէկ, Մայիս 25, Ռուսերը վանեցին իրենց Նան-Քիալինկի դիրքէն եւ այսօր յարձակմամբ առին Քինչուէն, բուն ճակատամարտէ մը վերջ: (Նան-Քիալինկ կամ Նան-Կուալին կը դրանուի Քինչուէ հարաւային կողմը, երկաթուղիին վրայ, իբր 46 քիլոմէրը հեռի Բորթ Արթուրէ, որուն վերջընթեր կայարանն է: Նոյնպէս Տալնի տանող երկաթուղւոյ մասնազօրն երկնգման կէտն է:)

ՉՐԱՆՆԱԻՈՐԱՑ ԿՈՐՈՒՍՏԸ.—Մայիս 23ի Լոնտոնի թերթերը կը գրեն թէ ուսական զրահաւոր Օրէի եւ Պօկաղիի արկածները, որք շարթուս ծանուցուեցան, լիովին կը համապատասխանեն ճարտնական զրահաւոր Հացուգէի եւ Եօլիմոյի կորուստին որք ընկղմեցան անցեալ շաբթուս:



Անգեայ շաբաթ առաւօտ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյն մէջ տեղի ունեցաւ Տիկին Նեկտար Գարակէօզեանի յուղարկաւորութիւնը, մեծ վայելչութեամբ եւ ի ներկայութեան խումբն եւ ընտրելագոյն բազմութեան մը Կր նախագահէր Տ. Բարթողիմէոս Արքեպիսկոպոս իր շուրջն ունենալով Տ. Տ. Գրիգորիս Յովնաննէսեան, Դիմաքօեան եւ Երէցեան Սրբազանները եւ Տ. Տ. Մուշեղ, Դանիէլեան, Արարդեան, Դուրեան, Եզրաս եւ Տիրայր վարդապետները ու բազմաթիւ քահանաներ: Եկեղեցին շքեղապէս լուսազարդուած էր, ու զագազը կը հանգչէր գեղեցիկ մահարեմի մը վրայ, կերօններէ, պսակներէ ու խաչներէ շրջապատուած որոնք նուիրուած էին հանգուցելոյն եզրօր Գրիգոր էֆ Գարակէօզեանի, քրոջ՝ Տիկին է. Պասաճեանի, դաւակնեալուն՝ Յովնաննէս էֆ. Գարակէօզեանի եւ Տիկին Շահարիկ Արսլանեանի, խոռան՝ Տիկին Ատրինէ Ն. Կեօսրեանի, Պէօլի քուէրէի Թաղական Խորհուրդին եւ Խասգիզի Դպրաց դասին կողմէ: Յաւարտ մեռելական սրտառուչ մեղեդիներուն որոնք զաշն կերպով երգուեցան, և վերջին Հոգեոցէն ետքը զագազը փոխադրուեցաւ Շիշլիի Ազգ. Գերեզմանատունը ու մարմինը ամփոփուեցաւ Գարակէօզեան Գերեզմատանին յատուկ դամբարանին մէջ:

* * *

Գարակէօզեան ընտանիքը խորին շնորհակալութիւն կը յայտնէ ամէն ազգականաց եւ բարեկամաց որոնք հաճեցան ներկայ ըլլալ հանգուցեալ Տիկին Նեկտար ԳԱՐԱԿԵՕԶԵԱՆԻ յուղարկաւորութեան, եւ այս տխուր առթիւ ցաւակցութիւն յայտնեցին:

Տէրունեան ընտանիքը դառն կսկիծ ունեցաւ կորսնցնելու ԿԱՐԱՊԵՏ ԷՖ. ՏԷՐՈՒՆԵԱՆ, եզրայր Յովնաննէս էֆ. Տէրունեանի, որ իր մահկանացուն կնքած էր Պրիւսէի մէջ 3/16ին ապրիլին եւ մարմինը անցեալ շաբթու փոխադրուած էր Պոլիս: Յուղարկաւորութեան հանդիսաւոր կարգը կատարուեցաւ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյն մէջ: Մեռելական արարողութեանց կը նախագահէր Գրիգորիս Արքեպիսկոպոս Յովնաննէսեան իր շուրջն ունենալով Հմայեակ Եպիսկոպոս, չորս վարդապետներ եւ բազմաթիւ քահանաներ ու դպիրներ: Ներկայ խումբն բազմութեան մէջ կը նշմարուէին պետական, առեւտրական, սեղանաւորական ինչպէս եւ բժշկական դասուընտրելագոյն ներկայացուցիչներ:

Կարապետ էֆ. Տէրունեան առեւտրական հրապարակին վրայ ցոյց տուած կարողութեամբն ու ուղղամտութեամբ մեծ հաճաւ կը վայելէր եւ շահած էր ամէնուն յարգանքը: Կարապետ էֆ. նմանապէս իրր երէցը Տէրունեան Տեարք, մեծապէս սատարած է իր պարագայից յառաջդիմութեան:

Խմբագրութիւնս կը փութայ իր ջերմ ցաւակցութիւնները յայտնել Տէրունեան ընտանիքին, ինչպէս եւ իր եղբայր Յովնաննէս էֆ. Տէրունեանի:

* * *

Տէրունեան ընտանիքն իր խորին շնորհակալիքը կը յայտնէ այն ազնիւ անձանց, որք իրենց վերջին յարգանքը մատուցանել փութացած էին ողբացեալ ԿԱՐԱՊԵՏ ԷՖ. ՏԷՐՈՒՆԵԱՆԻ յուղարկաւորութեան առթիւ:

ՄԵԾ ՆՈՒԱՎՈՒԸԱՆԻԷՍ Ի ՆՊԱՍՏ ՕՐԹԱՔԷՕՅԻ ՎԱՐԺԱՐԱՆԱՑ

Այս կիրակի, 16/29 մայիս, Բրդի Շանի Թաղապետական Թատրոնին մէջ շքեղ նուագահանդէս մը պիտի տրուի ի նպաստ Օրթաքէօի եկեղեցւոյն եւ վարժարանաց: Ամէն կերպով յանձնարարելի է որ յարգոյ ազգայինք փութան իրենց ձեռնտուութիւնը նուիրել այս գեղեցիկ առթիւ: Կարգադիր մասնախումբը, զոր կը կազմեն Վսեմ. Սեպուհ պէյ Մագսուտ (նախագահ) եւ Տեարք՝ Յարութիւն Աւլանեան, Սիմօն Գոյսէրլեան, Յարութիւն Գարամանեան, Յովսէփ Եւսուֆեան, Յարութիւն Զլքի, Արտաշէս Հրիմիզ, Հարէնց Մաքսուտ, Գրիգոր Յակոբեան, Միքայէ, Երատունկեան, երաժշտական ամէնէն հաճելի կտորներն ընտրած է այս առթիւ, հրաւէր ուղղելով նաեւ յարգուած մէկ քանի Հայ արուեստագետներու: